

ԽՄԲԱԳ-ՐՍԿԱՆ

ՀԱՅ ՍՓԻԿՈՒՔԸ

(ԵՐԿՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ ՄԻՋԵՐ)

Բ.

Մեր նախորդ Խմբագրականը նկատի ուներ սփիւռքի զանազան վիճակներուն մեզի թելազրած ապաւորութիւնները, կարդ մը ղետիններու վրայ ներկայ Խմբագրականը նուիրուած է չափազանց ծամֆմուած, զրեթէ հասարակ տեղիք դարձած, և սակայն դեռ իր լիութեանը մէջ իրապէս քիչ կամ զէշ շահագործուած ոյժի մը՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ:

Անցեալ Խմբագրականով մատնանշուած միջոցներէն առաջինն ու աւազագոյնն է Հայ Եկեղեցին, մանաւանդ սփիւռքին ներկայ անհայրենիք և անպետական վիճակին մէջ, երբ օրը օրին աւելի կը աեսնենք թէ ամէն երկրի մէջ քաղաքական հայեացքը ի՞նչ ուղղութիւն կը ստանայ փոքրամասնութեանց ինքնութեան հարցին վերաբերմամբ:

Մեզմէ շատ քիչեր իրապէս, և իրաւապէս կ'ուզեն ըմբոնել Հայ Եկեղեցին իբրև օգտագործելի մեծագոյն ոյժը մեր այս օրերու կեանքին: Բայ ոմանց, և քիչ չէ թիւը անոնց, Հայ Եկեղեցին մեծ դեր է կատարած մեր անցեալին մէջ, մանաւանդ այն դժնդակ ըրջաններուն, երբ ազգային պետականութիւնը դադրած էր զոյութենէ, և չնորհիւ Եկեղեցիին, ստեղծուեցաւ հարուստ ազգային մշակոյթ՝ իր մէջ խտացնելով հայկական ստեղծագործութեան լաւագոյն արդիւնքները: Բայ ուրիշներու, Եկեղեցին ազգայնութեան կրօնական արտայայտութիւնն է:

Եկեղեցիին անցեալին մէջ ունեցած այս դերը նոյնքան աւելի ի զօրու է և այսօր: Արգար պէտք է ըլլալ խոստովանելու թէ միայն հեռաւոր անցեալի մէջ չէ որ Եկեղեցին կատարեց այդ գերը. զեռ երէկ անիկա այդ գերին մէջ էր: Հայութիւնը, 1840 ին և 1860 ին իր վերածնութիւնը թէ կովկասի և թէ Տաճկաստանի մէջ անոր հովանիին տակ երկնեց: Թիֆլիզի Ներսէսեանէն եւ Էջմիածնի Ճեմարանէն մինչև Վարազն ու Արմաշը, մինչև և. Պոլսոյ Կեղրոնականը և Պէրպէրեանը, որոնց մէջ թրծուեցան վերջին դարու հայ կեանքի մեծ արժէքները, Հայաստանեայց Եկեղեցւոյ մտածումն ու սէրն էր որ ոզնորեց սիրտերն ու միտքերը, ազգային կեանքը մշտնջենաւորելու համար:

Այսօրուան մեր կեանքը սփիւռքի մէջ մանաւանդ, տարբեր չէ անցեալէն, և շարունակութիւնն է անոր. այսօր նորէն մեր ժողովուրդը կ'ասլրի սփիւռքի իր մոայլ ու դժնդակ օրերը, անհայրենիք ու անպետական վիճակի մէջ, ու միայն Եկեղեցւոյ զաղափարին մէջ ու հովանիին տակ կընայ կոռւանուիլ արմատախիլ ըլլալու գտանգին հասած մեր կեանքը:

Եղերապետութեան վրայ չէ որ կը խորհինք, ինչպէս կը կարծեն շատեր. մեր ժողովուրդը բարեբախտաբար թոյլատու ողի մը չէ մնուցած հանդէպ այս-

պիսի ձգտումներու : Կ'ակնարկենք հոգեկան այն հանդիտութեան ուր իրար կը զտնեն հայութեան բարգմատեսակ արժէքները գնահատման այն չափանիշով, անկախաբար իրենց իմացական մակարդակի խոշոր տարբերութիւններէն : Եէս դարէ ի վեր, յանուն նոր՝ բայց մեզի օտար հանգանակներու խօսող մարզարէները սարսացին, քանդելու աստիճան՝, մեր զոյութեանը մէջ այս դարաւոր հանդիտութիւնը, այս միութիւնը, առանց կարենալ ստեղծելու ուրիշ միութիւն մը՝ որ կուռանը կարենար ըլլալ մեր ժաղալուրդի ինքնութեան : Հայ Եկեղեցին զործն է նորէն, ինչպէս անցեալին մէջ նոյնպէս և այս օրերուն, ստեղծել այս միութիւնը, այսինքն վերահաստատել ինքզինքը իր երբեմնի առաքելութեան ու զերին մէջ : Ընտանիք, լեզու, դպրոց, մամուլ, ասոնք անշուշտ ազդապահուանման միջոցներ են սփիւռքի մէջ, բայց ասոնցմէ վեր, և թող ներուի մեզ ըսել, միակը՝ Եկեղեցին է : Կ'ըսենք ասիկա ոչ յանուն նախընտրութեան մը, այլ այն խորունկ հաւատքով թէ թուումէ անցած ազդակները աւելի կամ նուաղ չափով կը մնան ենթակայ ազաւազման, նոյնիսկ նուաղման :

Մեր ընտանիքը, հակառակ իր տոնմիկ ու սրբազան աւանդութիւններուն և առաքինութեանց, միջավայրի բերումներով սկսած է ենթակայ ըլլալ լուրջ քայլայման, և չունի իր երբեմնի նուրիքական և անխորտակելի միութիւնը : Օտար կը թուութիւնը, օտար ամուսնութիւնները, օտար բարքերը, ինչպէս ըսինք, ընտանիքը կազմալուծող ազդակներ են, և մեզի կը պակսին միջոցներ կուրծք տալու այս աւերին :

Լեզուն՝ որ մեր զոյութեան ոգեզին անօթներէն մին էր գեռ երէկ, այսօր աւելի քան աժգոյն ազդակ մըն է : Գաղթաշխարհի հայութիւնը իր բոլոր հատուածներով առաւել կամ նուազ չափերով հարկադրուած է իր քնակած երկրին և ժողովուրդին լեզուն իւրացնելու, նոյնիսկ ի հեճուկս իրենին, կարելի ապահովութեամբ մզել կարենալու համար առօրեայ հացին կուրել : Օտար կը թուութեամբ պայմանաւոր է շատ մը երկիրներու մէջ այս հացին զինը եղող մեր կեանքը, ու մենք ստիգուած ենք հաշտուիլ այս իրողութեան հետ, հակառակ մեր լեզուի ու մշակոյթի նկատմամբ մեր ունեցած պաշտումին ու զուրգուրանքին :

Մեր դպրոցը կը բաժնէ նոյն ճակատազիրը : Տնտեսական ազդակներէն աւելի, և ուշադրութենէն և ճիգերէն վեր զործօններ կը միջամտեն, հարկադրելով մեզի անսախորժ պայմաններ՝ որոնց բարեքումը մեծ չափով վեր կը մնայ մեր հասողութենէն :

Գալով սփիւռքի հայ մամուլին, որ հանրային կեանքի և անոր մէջ ընթացք առնող զաղափարներու և ուղղութիւններու տուն տուողն ու հակակըշողը պարտի ըլլալ, ան դարձած է յաճախ կուսակցական հակամարտութեանց տապարէզ, և յոտի միտումներու սերմարանը : Ծանօթ են ամենուս այն իսել մը անհեթեթութիւնները, որոնք յանուն խղճի աղատութեան, դասակարգային հաւասարութեան, զաղափարի անկեղծութեան, ճշմարտութեան և արդարութեան կը ծամածութին յաճախ մեր թերթերուն մէջ :

Յանուն արդարութեան, հաւասարութեան և անկեղծութեան, արժէքի և բմբանումի նոյն աստիճանին կը զետեղեն պետն ու միջակորեարը, առաջնորդին ու առաջնորդողը, առանց նկատի առնելու այս համեմատութիւններէն բխող ներքին բարոյականը : Սխալ ըմբռնուած սկզբունքներու սիրոյն կը քանդեն

մեր ընկերային բարոյական ըմբռնումին շէնքը, մեր ժողովուրդի դեռ խակ մտայնութեան առջև լայնօրէն բանալով անկարգութեան և տարամերժման լայն պողոտաները :

Եզրակացութեան մը զալու պէտք չկայ ըսելու համար թէ վերոյիշեալ աղակաները, հակառակ իրենցմէ սպասելի կարեւոր սատարին, չեն կրնար, ու պիտի չկրնան ըլլալ մեր զոյութեան զօրաւոր կոռւանները, որքան ատեն որ կը շարունակուի մեր կեանքը օտար միջավայրերու և ազգեցութիւններու ենթակայ: Մէջ տեղն է մեր ժողովուրդի կեանքին քառորդ գարը երկու պատերազմներուն միջն: Մենք այսօր ստիպուած ենք իր լեզուին, կրօնքին եւ ազգին հետ իր արիւնը յօժարակամ զոհաբերող մարդուն զաւկին մէջ առնուազն իր հայրը յիշեցնելու համար օտար լեզուով թերթ խմբագրել: Մեր երբեմնի այս պաշտապան սուրբերը մեզի չեն օդներ, շըջապատող վտանգներ աւելի են, քան ինչ որ կ'երեակայենք: Ազգային յլացք մը, և մեր հոգեկան և իմացական արժէքներու գուրզուրանքը աւելի քան երբեք պէտք է տեսական մտասեեռումը ըլլան մեզի համար, զաղթաշխարհի մէջ, ատով արծարծելու մեր ներսը ցեղային այն ողին, որ այսօրուան բոլոր մեծ ու փոքր ժողովուրդները այրող տենգն է: Այս յլացքը որ դժբախտաբար սկսած է ազօտիլ, կը պայծառանայ մի միայն Հայ Եկեղեցիով, որ մեր ազգային գեղեցկազոյն արժէքներու բիւրեղացումն է, զանոնք հոգիացնող ու լուսաւորալ աննիւթեական և աստուածային կտակը: Դարձ մը դէպի Եկեղեցին, շատ քան պիտի վերագարձնէ մեզմէ մեզի:

Այս մտածումը, ինչպէս ըստինք, մեր արժէքներուն ծանօթ միտքերն իսկ կը թողու անտարբեր, վասնզի հասարակ տեղիք եղած այս կոչը, մեր դժբախտութենէն՝ հնարոյը եւ անարձաղանդ, թրթուացման շի հաներ մեր հոգիները, ինչպէս Եկեղեցւոյ կոչնակին հրաւելը շառաջնորդեր զմեզ հայ տաճարէն ներս: Ըսինք թէ Հայ Եկեղեցին ժամանակէ մը ի վեր նկատուած է անցեալ արժէք մը միայն, իրեւ ազգային կեանքի զործօն, ու կրօնական հաստոյթ մը որ իր հայեցողութիւններով գուրս կը մնայ մեր օրերու մտածումթենէն և կեանքէն: Հայ Եկեղեցին այս նկատումով անցեալ մըն է շատերու համար, ներկայ մը՝ շատ քիչերու մօտ: Այս մտածումը նոր չէ որ կեղեւ կապած է միտքերու մէջ, աւելի քան կէս դար, մեր զսյդ սերունդները այսպէս ըմբռնեցին զայն:

Եթէ Եկեղեցին եղաւ մեր ազգային զոյութեան կռուանը, և իր մայրական զգուանքներուն ներքեւ պատսալարեց ու հովանաւորեց մեր բզբառուած մարմինը, ան իր ծոցին մէջ թիսեց նաև մեր ապագային յոյսը, ան զօրացուց և մեծցուց մեր հաւատքը, ճշմարտութեան, արդարութեան, բարութեան, սիրոյ և այն բոլոր առաքինութեանց մասին, որոնք մարդերը և ժողովուրդները աղնիւ, քաջ և գիւցազնական կ'ընեն: Ինչո՞ւ չզօրացնել ու չտաքցնել այդ մտածումը դժբախտութենէ դժբախտութիւն քաշկռաւող այս ժողովուրդին մէջ՝ հանդէպ իր այդ սուրբ մտատիպարին, այսօր մանաւանդ, երբ ան պէտք ունի միտքեան, նոյնութեան և հողեխառնումի, ինքինքը ապահովել կարենալու համար ժամանակի ալիքներէն, որոնց շատ քիչ թումբեր ու պատուարներ կը դիմանան:

Ըսինք արժէն թէ այս բոլոր ազգակները՝ ընտանիք, լեզու, գպրոց, մամուլ, մէջն ըլլալով կուսակցական հատուածները, որոնք իրեւ պահապան

սուրբեր նկատուած են մեր ինքնապահողանման և տեականացման, այսօր մասսամբ միայն ի վիճակի են իրենց փրկարար դերին, ու տուինք հակիրճ պատճառաները մեր այս նկատումին։ Անոնցմէ միայն Եկեղեցին է որ տակաւին հնթակայ չէ եղած այն այլայլման և ազգեցութիւններու, որ վերոյիշեալներուն ճակատագիրը եղաւ, մասնաւանդ մեծ աղէտէն վերջ։

Հայ Եկեղեցին՝ այդ փառաւոր աւանդարանը, ժամանակի ամբողջ ճնշումին անաղարտ մնաց, և այս՝ անոր համար մասնաւանդ, վասնզի իրեւ տապանակ մեր կրօնա-ազգային իտէալին, ամենէն անխոցելի մասն է մեր ժողովուրդի հոգեկան ու բարոյական զօրոյթին, դարերու ճնշումով ու արիւնով շնուած ադամանդը, որ զիւրին չի փշրուիր։ Իր պահպանողական ողին և սրբազն աւանդութիւնը, շնուած դարձեալ իր պատմութեան մեծ ուազմավայրին մէջ, զիւրութեամբ ենթակայ չեն կընար ըլլալ ժամանակի ազգեցութիւններու։ մաքառման դաշտին մէջ կռանուած այս ինքնուրոյնութիւնը զիւրին չ'այլայիր նոր զաղափարներու և ազգեցութիւններու փշումներէն։

Եթէ ժողովուրդի մը իտէալն ու ինքնուրոյնութիւնը կը շնուի իր պատմութեանը մէջ, և զիմապիծ ու խորք կը ստանայ համաձայն իր կեանքի բերումներուն, Հայ Եկեղեցին իրեւ միակ գանձարանը իր ժողովուրդի դարաւոր ապրումներուն, տժոյն բայց զեղեցիկ ծաղիկն է իր յոյսին ու հաւատքին, ծլած և ուսճացած զերութեան և արիւնի օրերուն։ Արքան նման են մեր օրերը ժամանակին՝ որուն արգասիքը եղաւ մեր Եկեղեցին, բայց որքան հեռու ենք մենք մեզմէ։

Իսկ ցեղային խարութիւններու այս կրկէսին մէջ ինքինքնուու հետ կարենալ մնալու միակ մտածումն ու ապաւէնը Հայ Եկեղեցին է դարձեալ, որուն կրօնական հանգամանքը առաւելութիւն մը, անցազիր մըն է այս տեսակէտով, ոչ թէ անարձագանդ անցեալ մը, ինչպէս կը կարծեն շատեր գժբախտաբար։

Հակառակ վերոյիշեալ բոլոր հանգամանքներուն, Հայ Եկեղեցին կը մնայ տժզոյն, սիմիւրի բոլոր կեղրոններուն մէջ, այդ իսկ պատճառաւ կը տժզունի սիմիւրի մեր ժողովուրդը իր հոգեկան բոլոր առաքինութիւններուն վրայ։

Թէ Եկեղեցին ինչ ըրած է այն հսկայ առաքելութիւնը վայել լըջութեամբ, կորովով զիմաւորելու, դուրս է այս առղերէն, թէկ արդար ակնարկ մը պիտի տեսնէր այդ դերին պատկերը ովկիաններով բաժնուած մեր ժողովուրդի զանազան հասուածներուն մէջ ներկայ, պաշտամունքով, յաճախ սեփական շէնքերով, երբեմն փառահեղ իսկ աթոռներով։ Մեր ահաւոր կորուստներէն յետոյ այս քիչին փառքը տմարդութիւն է ստորագնահասել։ Բայց մեր ըսել ուզածը այդ չէր։ Կը հաւատանք որ այն սրտայոյդ հետաքրքրութիւնը, ոգեսրութիւնը, կենդանի յոյսը զոր տակաւին կը հաստատենք մեր ժողովուրդի բազմաթիւ իմացական ձեռնարկներու ներսը — մամուլ, զպրոց, զբականութիւն, կուսակցութիւն — պիտի կընային թերեւ շատ աւելի բեղմնաւոր կերպով մը արժենորուիլ եթէ երբեք անոնք զործածուէին մեր Եկեղեցւոյ դարաւոր զերը արդիացած սպասով մը վերստին կենազործելու։

Յաշորդ Խմբագրականին մէջ մենք պիտի փորձենք իր մեծ զիծերուն մէջ ուրուազրել այդ հրաշալի դերը իրազործելու մեր քանի մը թելազրանքները։